Ն. 768 — 1887 ԴԵԿՏԵՄԲԵՐ 12 ՀՈՒՄԱՍ ԷՐԹԻՍ — 1305 ՐԼՊԻ ԻԼ ԱԽՐ 9 — ԻՒԶԻՆՆՇԻ ԷՄԼՆ

40 ԲԱՐԱ

ՀԱՐՏԵՒ ՇԱՐԳԻՅԷ

40 ԲԱՐԱ

ԲՈԼՈՐԻԳԻՅԷ ՄԻԼԼԻՕՆԷ ԹԻՒՃԱՌԻՅԷ ՍԱՐԱՖԻՅԼ ՎԷ ԻԼՄԻՅԷ

ԵԷՎՄԷ ԹԱՂԹԹԱ

ԱԳՈՆԷ ԳԻՆԸԹԼԱՐԸ

	12 պլեթ	6 պլեթ	3 պլեթ
ՍԹԱՄՊՈԼ	200 ղրշ.	105 ղրշ.	55 ղրշ.
ԹԱՇԻՐԱ	240 »	125 »	

Մէջիտիկէ 20 ղրուշտան

ԻԼԱՆԱԹ ԳԻՆԸԹԼԱՐԸ

Լինի, 2նեի վէ 3ինչ՝ տարեկան ղրշ. 6
Միւնտիւ բահիթէ 11ի 10ը հատ. » 3
Մէվատը նաֆիսյա տարը պէնտէր մէճմանէն գապուլ օլունմագ վէ տէրճ օլունմայան էվրագ խառէ օլունմայագ տարը։

Խառէխանէսի, Սթամբօլտա Պապը Ալի մահալլէսինտէ Նումէրո 20 ձիվէլէկեան մամ պասարնտա տարը։ Քէաֆիֆէի մէվատա հաղորդուտա կաղէթանքն սահիպ վէ մէսուլը ՅՈՐԳԱՆ ՁԻՎԷԼԷԿԵԱՆ միւրաճաաթ օրունա։

ԿԻՒՆԼԻՒՐ ՀԱՎԱՏԻՍ

ՊՈՒԼԿԱՐԻՍԹԱՆ

Պուգրէչ կաղէթաբարքնէն պէյանրնա կէօրէ, Պուլկար զաղրէթանրնտան միրալայ Թրօչօֆ՝ բրէնս Ֆէրտինանտը՝ Ռուսիա հիւբիւմէթինէ մուգավէմէթինտէ Պէրլին վէ Վիէննա գապկնէթօլարը թարաֆրնտան պիր մէմուրիյէթը մախսուսէլի հարց օրտուղր հալտէ Վիէննայա միլէթէվճիլէն պիր գաչ կիւն ադամ Պուգրէչտէն միւրուբ լիմիզ տիր։

* *

Լօնտրա վէ Վիէննատան պաղը մէհաֆիլը խուսուսիյէ վարիտ օլան թէլէկրաֆլարտա, Ֆանիմարդա գրբարարքնէն իրինճի մախտումը բրնա Վարտէմարքն Պուլկարիսթան բրբէնլիկինէ թայինի մատտէսինին եէնիտէն մէվզուը պահա ու մէգալ օրտուղը պէյան օլունը յօր։

* *

Սօֆիատան իշար օլունտրղրնա կէօրէ, Պուլկարիսթան հարպիկ նազրը՝ 100,000 թիւֆէնք միպարտա՝ իչիւն Սօպրանիյէ մէճլիսինէն պիր թախսիսաթ թալէպ իսէճէք իմիշ։

Քէզալիք նազրը մումիլէյէ՝ օրտու իչիւն սրբարը օլան վէ կէլէճէք սէնէ հոկտեմբերինտէ թէպլիմ իսիլէճէք օլան 40,000 չիֆթ չիզվէ իլէ 33,000 ատէտ գաօթրն կէլէճէք մարտտա քեամիլէն իմալ օլունրպ թէպլիմ իսիլմէսինէ գարար վերմիշ տիր։

* *

Սօֆիատան իշար օլունտրղրնա կէօրէ, Սօպրանիյէ մէճլիսինին թաթիլինտէն սոնրա, մուհաֆազաբեար ֆրրգ ասրնա մէնուպ սլան խարիճիյէ նազրը Մ. Նաչէվիչ իլէ ասլիյէ նազրը Մ. Սթօյոֆ խարիճայա մէճպուլ իսիլէճէք բլէր իմիշ։ գիրա Սօպրանիյէ ազասընն էքսէրիսի՝ թէքմիլ ազասը բատիգալ ֆրգ ասրնա մէնուպ պիր գապկնէթօ թէչէքիւլինի ազրու իմմէքտէ իմիշլեր։

Սօպրանիյէ մէճլիսի՝ կէլէճէք սալը կիւնիւ թաթիլ իսէճէք իմիշ։

* *

Ալաֆր. դեկտ. 19 թարիխիյէ Սօֆիատան պէրվէճէնը աթի եազըմըշ տրը։

«Շու արարդ պուրա տէվաիրը հիւբիւմէթինտէ էն զիյատէ իշթիղալ օլունան մէսէլէ՝ Շարգի Ռումէլինին պիլճիրմէ դօրտնը թէէսիսինէ տարիր Պազը Ալիճէ իմմիխալ օլուանան գարար տրը։ Իչպու ապլոգանրն վէր ազրգ Շարգի Ռումէլինին Գարատէնիզ սահիլինէ տարի թէվէսսիւ իսէճէյի զանն օլունարագ բէք զիյատէ էնտիշէ օլրնմըշ իսէ տէ, մուսիսիէրէն էօյլէ պիր գարար օլմատրղրնա իմմինան հարը օլմուշ տրը։ Էվվէլճէ զանն ու թարմին օլուն արրղնա բարմէն հիւբիւմէթը Սէնիյէ՝ Սամանը կէօմրիւք մէմուրլարնա կէօմրիւք բէմի թէէտիրէ իմմէմիշ օլան էմմանանը Պուրկազա իսիալինի վէ եալոտ Պուրկազա իթիալինի զանն օլունարագ բէք զիյատէ էնտիշէ օլրնմըշ իսէ տէ, մուսիսիէրէն էօյլէ պիր գարար օլմատրղրնա իմմինան հարը օլմուշ տրը։ Էվվէլճէ զանն ու թարմին օլուն արրղնա բարմէն հիւբիւմէթը Սէնիյէ՝ Սամանը կէօմրիւք մէմուրլարնա կէօմրիւք բէմի թէէտիրէ իմմէմիշ օլան էմմանանը Պուրկազա իսիալինի վէ եալոտ Պուրկազա պիր հարպ սէֆինէսի իրսալ իմմէյէճէք տիր։

«Հալ պու քի Եամպօլուտան Պուրկազա գատար պիր շլմէնտրֆէր ինշասրնա Պապը Ալինին չէտրտէն մուխալիֆէթի իմմէյէ գարար վերմիշ օլարրը հավատիս քէսրը թէհգուգ իտիյօր։ Դալիպա Պապը Ալի՝ էօյլէ պիր խաթթրն ֆէնը հարպա մուվաֆրգ օլարրը պէյանա, ինշասրնա մուխալիֆէթի իմմէքտէ իմիշ։ Ֆիլհագրգա Եամպօլուտան Պուրկազա գատար պիր շլմէնտրֆէր խաթթրն՝ ֆէնը հարպ նօգթալ նազարրնա էհէմմիյէթի ինքեար օրնամագ։ Էօյլէ պիր խաթթ ինչա օրնտրղտա, Պալգանլարրն պէրիսինտէ պուլրնաճագ պիրՊուլկար ասքէր գրրը վէ եա սարը պիր օրտու Եստրնէ իլէ Տէրսաատէթ պէյինտէքի մուխապէրաթը գօլայճա գաթ, վէ Տէրսաատէթի աղրը թէհլիքէլէրէ իլգա իսէպիլրը։»

* *

Վիէննատան Թ՝ուգա չէքիլէն պիր թէլէկրաֆա կէօրէ, Սօֆիատա մուգիմ Աւսթրիա վէ Ալէմանիա բօլթիգա մէմուրլարը եագրնտա մէէ-զունէն մէմլէքէթլերինէ ազիմէթ իտէճէքլէր տիր։ Թէէմինէն բիվայէթ օլունտրղրնա կէօրէ, Ալէման վէ Աւսթրիա հիւբիւմէթլէրի՝ բրէնս Ֆէրտինանտը՝ Ռուսիա հիւբիւմէթինէ մուգավէմէթինտէ Պէրլին վէ Վիէննա գապկնէթօլարը թարաֆրնտան իրիճամ օլունտրղրնտան իրիճամ օլունտրղրնտան տարը հաղիրտէ էյլէճէ անլաշըլամըշ տրը։ Հաղիգաթը հալ պէր վէճճը աթի տիր։

Պապը Ալի իլէ Պարսն տը Հիրշ՝ ֆարզէր մէսէլէսինտէ, վէ պու ֆարզէրին մուխթէլիֆ սուրէթտէ վաղ ու թէէսիսինտէն նէչէթ իսէն պիր ֆարզ մէսէլէսինտէ իմիրլաֆ հասրլ իսէմէտիքլերինտէն, Պարսն տը Հիրշին մուվաֆագաթը իլէ Պանդ Օսմանի միտիրի Մ. Ֆօսթրը իլէ Դրրէտի ժէնէրալ Պանդասը միտիրի Մ. Թուպլին՝ եանլըշն հանկը թարաֆտա օլտուղրը թէպուլդէ վէ քէնտի էֆքէարլարրը կէրէք հիւբիւմէթը Սէնիյէյէ վէ կէրէք Պարսն տը Հիրշէ պէյան իմմէյէ մէմուր օլմուշլար տրը։

Հիւբիւմէթը Սէնիյէ իլէ Եունան տէվլէթի պէյինտէ միւնազիւնֆիհ օլան բօսթա մէսէլէսինին պէրմարաֆ իտիրմէսի ըզմանտա պաղը թէպլիղաթը իմիլաֆքեարանէ վուգու պուլմըշ, վէ Օսմանը Թէլէկրաֆ վէ Բօսթա նէզարէթի՝ իչին հիւնիւ հալլի հագգընտա թէչէպպիւսաթը լազրմէյէ իպլիթսար էյլէմիշ տիր։

Գարատաղ թահտիտր հուտուտ մէմուրլարը վէզաֆինին խիթամ պուլտուղը՝ Զէմբինեէ սէֆիրի ճէվատ բաչա թարաֆրնտան ուսմամ էլչիանը հարպկիտ ըրյասէթինէ արդ ու պէյան գլըմըշ օլմաղա, գօմոսիանը մէզբիւր ըրեսի էչքանը հարպկիտ միրալայլարրնտան Պէարի պէյին Պէշինճի (Ճամ) օրտուի հիւմայունա թահվիլը մէմուրիյէթի իճրա դըրընտրը, վէ մէզբիւր գօմիսիանա մէմուր

ԻՆԿԻԼԹԵՐԱ
Վ Է
ՏԻՎՂԷԼԸ ՍԷԼՍԱԼԷ

Ինկիլթերա տէվլէթինին տախի, Ալէմանիա, Աւսթրիա վէ Իթալիա տէվլէթլէրի իթթիֆաղընա չու եա պու սուրէթլէ տէխալէթ իթթիյի թէհադգուդ իտիյօր· նասըլ քի տիւնքի նիւսխէմիզտէ զիքր էյլէմիշ օլտուղըմզը պիր թէլէկրաֆնամէ՝ թայֆ կաղէթասընին տա պու էֆքարտա պուլունտրղընը թաստիգ էյլէմիշ տիր։

Ֆիլիպէ հատիսէսինտէ ուճ կէօսթէրմիշ օլան Պուլկարիսթան մէսէլէսի, էվրօբա տէվլէթլէրինին իքի գրսմա թագսիմ օլունմուշ օլմալարը մէսէլէսինի տէ պիրլիքտէ էնդարը ամէյէ վաղ էյլէմիշ, վէ ահվալը էվրօբանին պէրրադ պիր հալ քէսպ իթմիշ օլտուղը, պիր էյիճէ զահիրէ չզգմիշ իտի։

Պու պէրրադ հալի սէչէմէյէն բէք չօգ կէօզլէր պուլունտը իսէ տէ, պէրրագլըգ թէմամը իլէ պէրրագլըգ իտի· վէ արգա արդայա վագը օլան հալլէր տախի, նասըլ քի լարմ իսէ պու պէրրագլըղը գաթ պէ գաթ թաստիգ իթտիլէր։

Էվրօբա տէվլէթլէրինին թագսիմ օլան իքի գրսմարընը թալին էյլէմիշ իտիք։

Պիր գրսմը, Ռուսիա վէ Ֆրանսա, վէ տիկէր գրսմը տախի, Ինկիլթէրա, Աւսթրիա, Ալէմանիա վէ Իթալիա տէվլէթլէրի իտիլէր· վէ էլան պու կիւն տախի եէնէ էօյլէ գալմիշլար տըր, վէ տահա ուղուն միւտտէթ տախի էօյլէճէ գալճաղլարը իհթիմալի, կիթտիքճէ թագվիյէթ պուլույօր։

Պու հալտէ, պիզիմ էֆքէարը ա-ճիզանէմիզճէ զաթէն Ինկիլթէրա տէվլէթի, Սուէզ իթթիֆաղը նամը թահրինտա պուլունան Ալէմանիա, Աւսթրիա վէ Իթալիա պիրլիյի տախիլինտէ պուլունուպ, եէնիտէն մէզքիւր իթթիֆաղա տախիլ օլմասը սէօղլէրի, էսասէն եէնի պիր չէյ սայրլամաղլար։

Էկէր Ռուսիայը թահրիդ իտէն պիր մէսէլէ վար իտի իսէ, պու մէսէլէյի թա իսթիտատէն ուուհուա կէթիրէնին տէ Ինկիլթէրա տէվլէթի եախօտ Լօրտ Սալիզպէրի ճէնապէրի օլտուղընա իզնա օրմայան գալմամշ տրը։

Պիղ Ինկիլթէրա տէվլէթինին պու միւտախէլէսի իսաղէրի պիր չէյ օլարընը վագթինտէ պէրթաֆիլ նագլ ու պէյան էյլէմիշ օլտրընդրմիղտան, շիմտի թէքերրիւրինէ հաճէթ կէօրմէյիղ։

Վագտա Ինկիլթէրա տէվլէթինին միւտախէլէսի օրմարընը հալտէ, իշին նէ ըէնկ քէսպ իտճէյի իւղէրինէ տիւշինմէյէնլէր վէ պէրի տիւշինսէլէր տէ պիր նէթիճէ չզգարմայաճաղ օլանլար, Ինկիլթէրանին պաշընա գրզոբրբրմաղը թաս պրրագմաղրար· փաղաթ պու ճիհէթ տախի թէմամը իլէ թաստիգ իտէր քի, Ինկիլթէրանին հարէքէթինէ պէյէնէնլէր տէ պէյէնմէյէնլէր տէ պիրլա իսթիհանպէթ մէսէլէի հաղրբէնին միճիտի Ինկիլթէրա տէվլէթի օլտրընա իզնա օրմուշ պուլունը-յօրլար։

Ֆիլիպէ հատիսէսինի՝ Ռուսիանին իսթէտիի թարղին աքսիսինէ չէվիրէնլէր՝ Ինկիլթէրա տէվլէթի եախօտ լօրտ Սալիզպէրի ճէնապէրի, եախօտ Պուլկարիսթանտաքի եա Ռումանիատաքի Ինկիլիզ մէմուրլարը իտիլէր։

Պունլարընն հէր հանկըլարը տախի օլա, նէթիճէ՝ թրզդը թրզդընա պիր տիր։

Էկէր Պուլկարիսթանտաքի վէ Ռումանիատաքի Ինկիլիզ մէմուրլարը, վագթինտէ վուգու պուլան Ռուս էնթրիգաընընն ֆայդընա վարըպ, քէնտիլէրի տէ դարշըրըգ պիր էնթրիգա մանօվրասը չէվիրտիլէր, վէ Ռուսիանին այաղընը չէլտիլէր իսէ, լօրտ Սալիզպէրինին եա էմրի եախօտ միւսաատէսի իլէ իշ կէօրմիւշ օլտրգլարընտան, իշ՝ լօրտ Սալիզպէրինին իշի օլմուշ օլար, վէ բարլամէնթօ վէ հաթթա լօրտ Սալիզպէրինին բօլիթիգաճա էն պէօյիւք խասիմի օլան մէշհուր Մ. Ֆլատսթոն պիլէ, քէնտի սիւքիւթէրի իլէ լօրտ Սալիզպէրինին էլ ալթընտան կէօրմիւշ օլարը իշի գապուլ իթտիքէրինտէ, թէքմիլ հարէքէթ, մէմուրլարընն վէ լօրտ Սալիզպէրինին իւղէրինտէն չզգըպ Ինկիլթէրանին հարէքէթի օլմիշ օլար։

Շիւպհէսիզ պիր չէյտիր քի, Ինկիլթէրա տէվլէթի՝ պէօյէ պիր միւհիմմ իշէ էօն այադ օլարընտա, եախօտ տահա տօղրուսը Ռուսիանին Պալգան չէպիհճէղիրէսինտէրի էն պէօյիւք սիլահընը պիլինէֆս Ռուսիայա գարշը չէվիրտիկտէ, էլպէթտէ իշէ էն եաղընտան մունասէպէթի պուլունան Աւսթրիանին վէ անըն միթթէֆիղի օլան Ալէմանիանին տախի ըէյէրինի թահսիլ էյլէմիշ իտի։ եախօտ էվվէլինտէն թահսիլը ըէյէ մէյտան պուլամմամշ իտի իսէ, սօնրատան անկէրին հիւմմը ըիղալարընը, վէ ըէք իհթիմալտէն պուլունտրղը իւղրէ թէշէբբիւրլէրինի տէ ախղ էյլէմիշ իտի։

Իթալիա տէվլէթինէ կէլինճէ, Ինկիլթէրանին արզու վէ նասիհաթը իւղէրինէ Աւսթրիա վէ Ալէմանիա իլէ պիրլէշտիյի շիւպհէսիզ տիր։

Իմտի Պուլկարիսթան մէսէլէսինի Ռուսիա ալէյհինտէ մէյտանա չզգարան, Աւսթրիայա՝ «Սէն գօրդմա պէն արդանտա տուրօյօրմ տէյէն, վէ Իթալիայը տախի Ռուսիա ալէյհինտէ Ալէմանիա վէ Աւսթրիա իլէ պիրլէշտիրէն, ասը Ինկիլթէրա տէվլէթի քէնտիսի օլարը հալտէ, նասըլ օլապիլիր քի, քէնտիսի Ալէմանիա, Աւսթրիա, վէ Իթալիա իթթիֆաղը խարիճինտէ գալըպ, տահա հէնուզ մէղքիւր իթթիֆաղա տախիլ օլմամշ Դանուբիա պուլունմշ օլարուն։

Իշին հաղիգաթը հալի չու տըր քի, Ինկիլթէրա տէվլէթի, թա իլք կիւնդէն, քէնտինին սէպէպլէթի վէրմայի Իւչէր իթթիֆաղընա պիր աէօրմիւճճի սրֆաթը իլէ տախիլ օլուպ, ֆաղաթ քէնտի տէխալէթինէ տիկէրլէրի կիպի բէմի վէ ալէնի պիր ըէնկ վերէմէզ իտի։

Պունընն տա պիրինճի սէպէպի չու տրը քի, Ինկիլթէրա էհալիսի, եվվելճէ չու եա պու տէվլէթի եախօտ տէվլէթլէրէ գարշը ալէնէն իթթիֆաղա կիրիշմէք մէպտէսինէ պիլէ գարշը տը։

Իրլինճի սէպէպ տախի չու տրը քի, Ալէմանիանին տախիլ պուլունտրը իթթիֆաղ Ֆրանսայա գարշը տախի պիր թէհտիտ օլաճաղընտան, Ինկիլթէրա տէվլէթի վէ էհալիսի, Ֆրանսա թարաֆընտան պիր թահրիքաթա կէօրմէտիքճէ քէնտիլէրի տէ թէհլիտտէ պուլմամաղ իսթէմէղլէր իտի։

Ֆաղաթ էկէր Պուլկարիսթան մէսէլէսի, տէօնիւպ տօղարշղ պիր հարպտա դարար գրլաճաղ իսէ, Պուլկարիսթան մէսէլէսինին սօրլ միճիտի վէ Ավսթրիանին թէշվիղ իտիճիտի վէ ճէսարէթ վէրճիտի օրան Ինկիլթէրա տէվլէթինին, հէրնի իգթիդատէ Ավսթրիա թարաֆընտա պուլանան հէրէքէթի իթթիֆաղ տախիլ օլմամասը վէ Ռուսիայա դարշը հարպ իթմէմէսի, հա՞նկը ադլը գապուլ իտէպիլէճէյի պիր մատտէ տիր· վէ ըէմի իթթիֆաղ օլա տա օլմասա տա, էօյլէ պիր սրբաատա Ինկիլթէրանին քէնտի վաղիֆէսինի իճրատան կէրի տուրմասը գապիլ օլապիլի՞ մի։

Ավսթրիա, Ալէմանիա, վէ Իթալիա տէվլէթլէրի տախի, վէ հաթթա Ռուսիա տէվլէթի տէ էվվէլ ուախրը քեամիլէն վէ դաթիէն պիլմէղի՞ մի իտի քի, Ինկիլթէրա տէվլէթի, քէնտի մանամէլէ էվվելյէսի վէ Ավսթրիայը թէշվիղ իլէմէսի նէթիճէլէրի իլէ օլմասա պիլէ, պինէֆս քէնտի մէնաֆիի մուհաֆաղասը իչէն տախի, Ռուսիայա գարշը Ավսթրիա իլէ, եախօտ Ավսթրիա վէ Իթալիա իլէ, վէ եախօտ Ավսթրիա, Իթալիա, վէ Ալէմանիա իլէ պիրլիքտէ, պէհէմէհալ հարպա տախիլ օլաճաղ իտի։ վէ էօյլէ պիր սրբաատա, Ինկիլթէրա տէվլէթի իտարէսի պաշընտա Լօրտ Սալիզպէրի կիպի Ռուսիայա զրտտա պիր զաթ տէյիլ քի, էկէր Մ. Կլատսթոն վէ հաթթա Մ. Ճոն Պրայթ քէնտիլէրի պիլէ պուլունմշ օլապալր, օլսուլչրէրվէր Ինկիլթէրա էհալիսինին տէ հէյէճան ու իպրամինա տայանամայրլ, իսթէր իսթէմէզ Ռուսիայա դարշը իլանը հարպ իթմէյէ, եախօտ պու դատարը քէնտի վիճտանլարընա սրդմասրընտա, իսթիֆա իտիպ պէճէրիրլի պիր զաթն մագամը բիասէթէ կէչմէսինէ մէյտան վերմէյէ մէճպուր օլաճաղլար տրը։

Էլ հասրլ, Ավսթրիա թարաֆընտա պուլունան հէյէթի իթթիհատ պաղը գալարդճա, վէ պու իթթիֆաղընն հարէքէթի Ռուսիա ալէյհինտէ պուլունտրդճա, Ինկիլթէրա տէվլէթի, իսթէր եվվելճէ բէմմէն մէզքիւր իթթիֆաղա տախիլ պուլունմշ օլսուն իսթէր օլմասըն, էսասէն տախիլ տիր։

Ֆաղաթ էօյլէ օլտուղը հալտէ, նէ՞ իչէն չու սրբաատա բէմմէն տախիլ պուլունմշ օլմասը իլանընա միւնթազրը պուլունմշ յօր։

Պու սիվալէ վերիլէճէք ճէվապ տախի չու օլապիլէճէք տիր· եանի, Ռուսիա էհալիսինին Բանալավսթ վէ հարպէբերվէր ֆըրգալարը, չու արա դամէթի պիր ապ արթըրմշ օլտրգլարընտան, պունլարըն կէօզլէրինի եըլտըրմաղ, եախօտ Աւսթրիա-Մաճառիսթան էհալիսինին ճէսարէթինի արթըրմաղ իչէն, Ռուսիայա եախօտ հէրը իգթիդատէ Ռուսիա վէ Ֆրանսայա գարշը մէմճուտ պուլունան հէյէթը իթթիֆաղը, Ինկիլթէրանին տէխալէթի իլէ տահա զիյատէ գուվվէթլէշմիշ օլտաճաղը կէօսթէրիրմէ՞ իսթէնիյօր։

Շիմտիկի, Ինկիլթէրանին մուավէնէթի եալընըզ տէնիզտէն օլաճաղ իմիշ։

Պունտան տախի չու տիմիտէքի իսթէ նէվ նէթիճէլէր իսթիսրաճ օլունուր։

1. Ալէմանիա, Աւսթրիա վէ Իթալիա տէվլէթլէրի, դարա ճիհէթինտէն կէրէք Ռուսիայա գարշը վէ կէրէք հէրը իգթիդատէ հէմ Ռուսիայա վէ հէմ տէ Ֆրանսայա գարշը քէնտի գուվվէթլէրինէ կիվէնմէքտէ օլարադ, տիկէր պիր տէվլէթին տէ դարա օրտուսընա միհրաճ տէյիլ էր տիր։

2. Պիր Ռուսիա մուհարէպէսինտէ Ֆրանսանին տախի եա Ռուսիա իլէ միւմթէֆիգէն եախօտ քէնտի պաշընա այրճա հարպա կիրիշճէճէյի իհթիմալտէն կէօրիւնմէքտէ վէ տէնիզ ճիհէթինտէն խէվֆ օլմամաղտա տրը։

Ֆիլվաղը Ալէմանիանին, Աւսթրիանին վէ Իթալիանին պիրլէշմիշ տէնիզ գուվվէթլէրի, Ռուսիանին գուվվէի պահրիէսինտէն օլ գատարլուսթին պիր հալտէ պուլունմադտա տրը քի, իշ եալընըզ Ռուսիայա գալտըղընտա, Գրըրմ մուհարէպէսինտէ օլտըղը կիպի, Ռուսիա հարպ սէֆինէլէրինին, պինէֆս քէնտիլէրինի գուրթարմաղ իչէն սրզընապիլէճէք պիր մահէլլ արամադտան պաշղա պիր մէմուրիյէթլէրի գալմամշ օլար։

Ֆաղաթ Ֆրանսանին հարպ սէֆինէլէրի Ռուս սէֆինէլէրի իլէ պիրլէշտիրէլէրինտէ, եախօտ տինը վէ ըէմտա հէմ Ֆրանսա տօնանմասը վէ հէմ տէ Ռուսիա տօնանմասը եինէ պիրիսիրլէրինինէ եարտրմ նէվինտէն օլարադ այրը այրը հարէքէթ իթտիքլէրինտէ, իշին հալի պաշղալըը։

Լօյդ պիր սրբաատա, էն պէօյիւք պիր թէհլիքէ, Իթալիա սէվահիլինտէ տիր։

Պալթիգ ճիհէթինտէ տախի Ալէմանիա, վէ Պահրը Սէֆիտտէ (Ատրիաթիքտէ) տէ Աւսթրիա պիրէր վուրկուն վուրուլապիլիր։

Ֆաղաթ Ինկիլթէրա տօնանմասը, Ալէմանիա, Աւսթրիա, վէ Իթալիա տօնանմասը իլէ պիրլէշտիրտէ, օվ վագրթի պու հէյէթի իթթիֆաղլէ դարա ճիհէթինտէն վուգու պուլաճաղ հէր նէվի հիճոմրը տէֆ իթմէք իլթիտարընա մալիք պուլունրը կիպի, տէնիզ ճիհէթինտէն զուհուրա կէլէպիլէճէք հիճոմրը տախի հիճմիղ պիր հալտէ պրագապիլիր։

Հաճէթ եօդ տրը տէմէյէ քի, եալընըզ Ռուսիայա դարշը տա հարպ օլունտրղընտա, Ինկիլիզ տօնանմասընն կէօրէճէք էօյլէ իչէրի վարտրը քի, պունլարըն, դարա մուհարէպէլէրի իւղէրինէ տէ բէք պէօյիւք թէհլիսիրլէրի օլաճաղը, էլպաղը աշվալին մալիսի օլան պիր մատտէ տիր։

Թիւրասալի քէլամ, Ալէմանիա, Աւսթրիա, վէ Իթալիա տէվլէթլէրի պէյինտէ մէվճուտ պուլունան հէյէթի իթթիֆաղիյէ պաղը գալարդճա, վէ Աւսթրիա տէվլէթինին պաշղա պիր թարաֆտան ԵՀՊԻՐԱՂը եախօտ կէվվէբլիյի կէօրիւմէմիքճէ, էկէր Ռուսիա իլէ Աւսթրիա պէյինտէ պիր հարպ զուհուրա կէլէճէք իսէ, Ինկիլթէրանին տախի խթէր բէմմի օլուն, խսթէր ղարը բէմմի օլուն, խսթէր կիզլի օլուն, խսթէր իսէ տէ հիչ սէօզիւ օլմաչ օլմասըն, Իւչէր իթթիֆաղընա պիր տէօրտիւնճիւ սրֆաթը իլէ տախիլ օլաճաղը չիւպհէսիզ տիր· Ինկիլթէրա իթթիֆաղընն արէնէն իլանընա տա հիչ պիր լիւզումը մութլաղ եօդ տրը։

Աշիքեար օլան տիկէր պիր մատտէ տահա վար իսէ, օ տախի չու տրը քի, էօյլէ պիր հարպ զուհուրընտէ, Ռուսիանին հալի, Գրըրմ մուհարէպէսինին նէթիճէսինտէ կէօրիւլէն հալտէն տէ ֆէնա օլաճաղ տրը։

ԹԻՒՃԱՌԻՅԷ

Տէրսաատէթ Թիճարէթ Օտասը կաղէթասընտա ամիտէքի Ֆգրալար օգունմշ տրը։

ԳԱԼԱԾ ՎԷ ՊԱԳԸՐ

Կէչէն սեպտեմբերտէն պէրու էվվէլա Ինկիլթէրատա վէ մուախէրէն Ֆրանսատա գալայ վէ պագըր ֆիյաթընտա վուգուա կէլէն քիլլի յէթի թէրագդը՝ մէատին թիճարընն նազարը տրզ դամը ճէլսյ իմիշ օլարընտան, պու պագատ պագը մալիմամ իմաարընն՝ օգույանլարըմզդճա ֆատատէն զայրը խալը օլաճաղը չիւպհէսիզ վարէս թէ տիր։

1873տէ գալայ ֆիյաթը՝ պիրինճի տէ էրասատա, էն պէօյիւք պիր թէհլիքէ, Իթալիա սէվահիլինտէ տիր։

Պալթիգ ճիհէթինտէ տախի Ալէմանիայա, վէ Պահրը Սէֆիտտէ (Ատրիաթիքտէ) տէ Աւսթրիայա պիրէր վուրկուն վուրուլապիլիր։

Ֆաղաթ Ինկիլթէրա տօնանմասը, Ալէմանիա, Աւսթրիա, վէ Իթալիա տօնանմասը իլէ պիրլէշտիրտէ, օվ վագրթի պու հէյէթի իթթիֆաղլէ դարա ճիհէթինտէն վուգու պուլաճաղ հէր նէվի հիճոմրը տէֆ իթմէք իլթիտարընա մալիք պուլունրը կիպի, տէնիզ ճիհէթինտէն զուհուրա կէլէպիլէճէք հիճոմրը տախի հիճմիղ պիր հալտէ պրագապիլիր։

Հաճէթ եօդ տրը տէմէյէ քի, եալընըզ Ռուսիայա դարշը տա հարպ օլունտրղընտա, Ինկիլիզ տօնանմասընն կէօրէճէք էօյլէ իչէրի վարտրը քի, պունլարըն, դարա մուհարէպէլէրի իւղէրինէ տէ բէք պէօյիւք թէհլիսիրլէրի օլաճաղը, էլպաղը աշվալին մալիսի օլան պիր մատտէ տիր։

Թիւրասալի քէլամ, Ալէմանիա, Աւսթրիա, վէ Իթալիա տէվլէթլէրի պէյինտէ մէվճուտ պուլունան հէյէթի իթթիֆաղիյէ պաղը գալարդճա, վէ Աւսթրիա տէվլէթինին պաշղա պիր թարաֆտան ԵՀՊԻՐԱՂը եախօտ կէվվէբլիյի կէօրիւմէմիքճէ, էկէր Ռուսիա իլէ Աւսթրիա պէյինտէ պիր հարպ զուհուրա կէլէճէք իսէ, Ինկիլթէրանին տախի խթէր բէմմի օլուն, խսթէր ղարը բէմմի օլուն, խսթէր կիզլի օլուն, վէ խսթէր իսէ տէ հիչ սէօզիւ օլմաչ օլմասըն, Իւչէր իթթիֆաղընա պիր տէօրտիւնճիւ սրֆաթը իլէ տախիլ օլաճաղը չիւպհէսիզ տիր· Ինկիլթէրա իթթիֆաղընն արէնէն իլանընա տա հիչ պիր լիւզումը մութլաղ եօդ տրը։

Աշիքեար օլան տիկէր պիր մատտէ տահա վար իսէ, օ տախի չու տրը քի, էօյլէ պիր հարպ զուհուրընտէ, Ռուսիանին հալի, Գրըրմ մուհարէպէսինին նէթիճէսինտէ կէօրիւլէն հալտէն տէ ֆէնա օլաճաղ տրը։

Ֆիլվաղը Ալէմանիանին, Աւսթրիանին վէ Իթալիանին պիրլէշմիշ տէնիզ գուվվէթլէրի, Ռուսիանին գուվվէի պահրիէսինտէն օլ գատարլուսթին պիր հալտէ պուլունմադտա տրը քի, իշ եալընըզ Ռուսիայա գալտըղընտա, Գրըրմ մուհարէպէսինտէ օլտըղը կիպի, Ռուսիա հարպ սէֆինէլէրինին, պինէֆս քէնտիլէրինի գուրթարմաղ իչէն սրզընապիլէճէք պիր մահէլլ արամադտան պաշղա պիր մէմուրիյէթլէրի գալմամշ օլար։

Ֆաղաթ Ֆրանսանին հարպ սէֆինէլէրի Ռուս սէֆինէլէրի իլէ պիրլէշտիրէլէրինտէ, եախօտ տինը վէ ըէմտա հէմ Ֆրանսա տօնանմասը վէ հէմ տէ Ռուսիա տօնանմասը եինէ պիրիսիրլէրինինէ եարտրմ նէվինտէն օլարադ այրը այրը հարէքէթ իթտիքլէրինտէ, իշին հալի պաշղալըը։

Լեհ հասրլ, Ավսթրիա թարաֆընտա պուլունան հէյէթի իթթիհատ պաղը գալարդճա, վէ պու իթթիֆաղընն հարէքէթի Ռուսիա ալէյհինտէ պուլունտրդճա, Ինկիլթէրա տէվլէթի, իսթէր եվվելճէ բէմմէն մէզքիւր իթթիֆաղա տախիլ պուլունմշ օլսուն իսթէր օլմասըն, էսասէն տախիլ տիր։

Ֆաղաթ էօյլէ օլտուղը հալտէ, նէ՞ իչէն չու սրբաատա բէմմէն տախիլ պուլունմշ օլմասը իլանընա միւնթազրը պուլունմշ օլտրգը յօր։

Պու սիվալէ վերիլէճէք ճէվապ տախի չու օլապիլէճէք տիր· եանի, Ռուսիա էհալիսինին Բանալավսթ վէ հարպէբերվէր ֆըրգալարը, չու արա դամէթի պիր ապ արթըրմշ օլտրգլարընտան, պունլարըն կէօզլէրինի եըլտըրմաղ, եախօտ Աւսթրիա-Մաճառիսթան էհալիսինին ճէսարէթինի արթըրմաղ իչէն, Ռուսիայա եախօտ հէրը իգթիդատէ Ռուսիա վէ Ֆրանսայա գարշը մէմճուտ պուլունան հէյէթը իթթիֆաղը, Ինկիլթէրանին տէխալէթի իլէ տահա զիյատէ գուվվէթլէշմիշ օլտաճաղը կէօսթէրիրմէ՞ իսթէնիյօր։

Շիմտիկի, Ինկիլթէրանին մուավէնէթի եալընըզ տէնիզտէն օլաճաղ իմիշ։

Պունտան տախի չու տիմիտէքի իսթէ նէվ նէթիճէլէր իսթիսրաճ օլունուր։

1. Ալէմանիա, Աւսթրիա վէ Իթալիա տէվլէթլէրի, դարա ճիհէթինտէն կէրէք Ռուսիայա գարշը վէ կէրէք հէրը իգթիդատէ հէմ Ռուսիայա վէ հէմ տէ Ֆրանսայա գարշը քէնտի գուվվէթլէրինէ կիվէնմէքտէ օլարադ, տիկէր պիր տէվլէթին տէ դարա օրտուսընա միհրաճ տէյիլ էր տիր։

2. Պիր Ռուսիա մուհարէպէսինտէ Ֆրանսանին տախի եա Ռուսիա իլէ միւմթէֆիգէն եախօտ քէնտի պաշընա այրճա հարպա կիրիշճէճէյի իհթիմալտէն կէօրիւնմէքտէ վէ տէնիզ ճիհէթինտէն խէվֆ օլմամաղտա տրը։

Ֆիլվաղը Ալէմանիանին, Աւսթրիանին վէ Իթալիանին պիրլէշմիշ տէնիզ գուվվէթլէրի, Ռուսիանին գուվվէի պահրիէսինտէն օլ գատարլուսթին պիր հալտէ պուլունմադտա տրը քի, իշ եալընըզ Ռուսիայա գալտըղընտա, Գրըրմ մուհարէպէսինտէ օլտըղը կիպի, Ռուսիա հարպ սէֆինէլէրինին, պինէֆս քէնտիլէրինի գուրթարմաղ իչէն սրզընապիլէճէք պիր մահէլլ արամադտան պաշղա պիր մէմուրիյէթլէրի գալմամշ օլար։

Ֆաղաթ Ֆրանսանին հարպ սէֆինէլէրի Ռուս սէֆինէլէրի իլէ պիրլէշտիրէլէրինտէ, եախօտ տինը վէ ըէմտա հէմ Ֆրանսա տօնանմասը վէ հէմ տէ Ռուսիա տօնանմասը եինէ պիրիսիրլէրինինէ եարտրմ նէվինտէն օլարադ այրը այրը հարէքէթ իթտիքլէրինտէ, իշին հալի պաշղալըը։

Ինկիլթէրա տէվլէթինին տախի, Ալէմանիա, Աւսթրիա վէ Իթալիա տէվլէթլէրի իթթիֆաղընա չու եա պու սուրէթլէ տէխալէթ իթթիյի թէհադգուդ իտիյօր· նասըլ քի տիւնքի նիւսխէմիզտէ զիքր էյլէմիշ օլտուղըմզը պիր թէլէկրաֆնամէ՝ թայֆ կաղէթասընին տա պու էֆքարտա պուլունտրղընը թաստիգ էյլէմիշ տիր։

Ֆիլիպէ հատիսէսինտէ ուճ կէօսթէրմիշ օլան Պուլկարիսթան մէսէլէսի, էվրօբա տէվլէթլէրինին իքի գրսմա թագսիմ օլունմուշ օլմալարը մէսէլէսինի տէ պիրլիքտէ էնդարը ամէյէ վաղ էյլէմիշ, վէ ահվալը էվրօբանին պէրրադ պիր հալ քէսպ իթմիշ օլտուղը, պիր էյիճէ զահիրէ չզգմիշ իտի։

Պու պէրրադ հալի սէչէմէյէն բէք չօգ կէօզլէր պուլունտը իսէ տէ, պէրրագլըգ թէմամը իլէ պէրրագլըգ իտի· վէ արգա արդայա վագը օլան հալլէր տախի, նասըլ քի լարմ իսէ պու պէրրագլըղը գաթ պէ գաթ թաստիգ իթտիլէր։

Էվրօբա տէվլէթլէրինին թագսիմ օլան իքի գրսմարընը թալին էյլէմիշ իտիք։

Պիր գրսմը, Ռուսիա վէ Ֆրանսա, վէ տիկէր գրսմը տախի, Ինկիլթէրա, Աւսթրիա, Ալէմանիա վէ Իթալիա տէվլէթլէրի իտիլէր· վէ էլան պու կիւն տախի եէնէ էօյլէ գալմիշլար տրը, վէ տահա ուղուն միւտտէթ տախի էօյլէճէ գալճաղլարը իհթիմալի, կիթտիքճէ թագվիյէթ պուլույօր։

Պու հալտէ, պիզիմ էֆքէարը ա-ճիզանէմիզճէ զաթէն Ինկիլթէրա տէվլէթի, Սուէզ իթթիֆաղը նամը թահրինտա պուլունան Ալէմանիա, Աւսթրիա վէ Իթալիա պիրլիյի տախիլինտէ պուլունուպ, եէնիտէն մէղքիւր իթթիֆաղա տախիլ օլմասը սէօղլէրի, էսասէն եէնի պիր չէյ սայրլամաղլար։

Էկէր Ռուսիայը թահրիդ իտէն պիր մէսէլէ վար իտի իսէ, պու մէսէլէյի թա իսթիտատէն ուուհուա կէթիրէնին տէ Ինկիլթէրա տէվլէթի եախօտ Լօրտ Սալիզպէրի ճէնապէրի օլտուղընա իզնա օրմայան գալմամշ տրը։

Պիղ Ինկիլթէրա տէվլէթինին պու միւտախէլէսի իսաղէրի պիր չէյ օլարընը վագթինտէ պէրթաֆիլ նագլ ու պէյան էյլէմիշ օլտրընդրմիղտան, շիմտի թէքերրիւրինէ հաճէթ կէօրմէյիղ։

Վագտա Ինկիլթէրա տէվլէթինին միւտախէլէսի օրմարընը հալտէ, իշին նէ ըէնկ քէսպ իտճէյի իւղէրինէ տիւշինմէյէնլէր վէ պէրի տիւշինսէլէր տէ պիր նէթիճէ չզգարմայաճաղ օլանլար, Ինկիլթէրանին

ՄԷՃՆՈՒՆԷԼԷՐ ԹԱՊԻՊ

Մ Ի Ս Լ Լ Ի Ֆ

ԳԱՍԱՆԻ ՏԷ ՄՕՆԴԻՐԻՆ

Մ Ի Ս Թ Է Ր Ճ Ի Մ Ի Ա Ն Տ Ո Ն Ա Լ Ի Ք

Մէկէր պու «չէք» գալպ իմիշ, վէ եախօտ թասնի իտիլմիշ պիր «չէք» իմիշ . . . իմանընը քէնտի իմգասը օլարընը Ֆրէտերիք Թանըրը· լաքին գալպագանընն պիրիսի բաղգամարընը Թէպտիլ իթմիշ իմիշ

Բավա եավաշ սէս իլէ.—Պու գալպագանընն քիմ օլարընը անղաշըլարընը հալտէ, Ֆրէտերիքին ասըլ գաթիլինի տէ էլէ կէչիրմիշ օլուրը։

Ժագ.—Շու սախթէքերրընդատան տօլայը գկյատէսկյէ հիտէթլէնէրէք պիրչէր Ֆրէտերիք միւտտակի ումմէմկյէ մալիմաթ վէրմէք իւզրէ Նիսէ ադիմէթինի պիլէ Թէէիիր իթմէկէ գալեդշը։

Բավա.—Տիմէք օլուր քի, օ գալպագան հէր քիմ իսէ, մահքիմկյէթինի մուճիպ օլապիլէճէք տէլիլի հէր հալտէ մէյտանատան շալարրմաղ նիկյէթկյէ գարտաշրմատան էվվել եօլա տիչիւպ ճինայէթին վուգու պուլարը մահալէ կէլէրէք օնա պէքլէմիշ։ պու ճիհէթ ագլա եագընն ատմի, իհթիմալտէն պահտ։

Ֆապրիս.—Ագլա եագընն ատմա, իհթիմալտէն պահտ։

Բավա.—Իհթիմալտէն պահտ օլան ճիհէթի հանկըսը՞ տրը։

Ֆապրիս.—Իհթիմալտէն պահտ օլան ճիհէթի շուրասը տրը քի, մէրգում գալպագան տուզանընը հազրրլամաղ իչէն թէկղիքէնին զուհուրինտէն խապէրտար օլմուշ օլմասը լազըմ կէլիր։

Բավա.—Էլպէթթէ քի խապէրտար ըմրշ։

Ֆապրիս.—Էյ քի՞մ խապէր վէրմիշ օլապիլիր։

Բավա.—Շիպհէսիզ էմնկյէթ իթտիքլէրի պիր քիմսէ։

Ֆապրիս.—Վէ լաքին Մ. Պալթիս կէօրիւտիկի սրբաատա օրալարտա քիմսէ եօգ ըմրշ։

Բավա.—Սիզ օրատա իմիշնիզ եա՛, սիկի տէ կէօրմէմիշլէր։

Ֆապրիս ճէվապ վէրմէքսիզին պաշընը էօնիւնէ ատը, վէ օ տէրէճէ չաբը-տը քի հէման քէնտի քէնտիսինի էլէ վէրմէկ պիր բամաղ գալը իսէ տէ, Բավ-լա վագթի պըրագմայրը։

—Եվվէթ . . . եվվէթ, եէմին իսէրիմ քի գալթիլին պիր ֆալը միւթէրէքի վար տրը, վէ պու ֆալը միւթէրէք հէր քիմ իսէ էլպէթթէ քի պուլըպ ճէլլատրն էօնիւնէ աթը վերէճէյիմ։

Ժագ.—Սէնին թէլաշէլի հալինտէն մուզտարըպ օլըյորըմ, գըզըմ . . . հիւքիւմէթ ումուրը զասլթաճա հէր կէօնա թէպտիրին իճրասընա միւգթէտիր տիր, խաֆիյէլէր վար, ժանտարմալար վար, գօրուճըլար վար, պունլարտան հէր քէս գօրգար տիթրէր . . . սէնին մունթազրը օլտըղընն նէթիճէյէ վասլ օլմագ իչէն հէր պիրլիս թէպտիրի իճրա իթմիշ օլտըղը հալտէ մուվաֆֆագ օլամամըշ իքէն, սէնին էյլինտէ հիւքիւմէթտէն զկյատէ պիր գուտրէթ, պիր գուվվէթ վա՞ր մը տրը։

Բավա մանխթըրընն թա կէօզլէրի իչինէ պագարագ.—Հիւքիւմէթ հէրչէյէ միւգթէտիր տիր, լաքին սէնտէ օլան արզու վէ մէթանէթ հիւքիւմէթտէ եօգ տրը։

Ժագ.—Սէնին մէթանէթին զայէթ գավի օլտըղընը կէօրիյորըմ, անճագ չու մէթանէթ նէ չէյէ քեար իտէպիլիր։ Ֆրէտերիքին գաթիլի ալշագ խապխին պիրի իմիշ, ֆալը միւթէրէքի օլտըղը ֆարզ օլընա պիլէ, միւթէրէքինի տէ քէնտիսի իլէ պէրապէր թէլէֆ իթմէկէ իչէն խանինի սէօյլէմէկէտէն խթինա իթմիշ օլտըղը մալիմ տիր· պագը խապխլէր հէր կէօնա խապասէթի իրթիքեասլ իթտիքտէ մուսիրի հալտէ միւշթէրէքլէրինի էլէ վերմէմէկտէ մուսիրը օլուրլար։

Բավա.—Տէրմէյան էյլէմէքտէ օլտըղընը տէլաիլ զկյատէսկյէ գավի իսէլէր տէ, էր նասըլ իսէ պանա ասլա թէէսիր իթմէյօրլար· հագըգաթը հալին նէ մէրքէզտէ օլտըղընը հիսս իտէյօրըմ։

Ժագ.—Թէսավվուր իթտիկին ինթիգամը ախզ իթմէք իչէն հէչ օլմազսա քիչիք պիր իսթինատկեահը պուլաճաղըմ։

Բավա.—Օ իսթինատկեահը պուլաճաղըմ։

Ժագ.—Նէ՞րէտէն։

Բավա.—Վէֆթաթընը իլք կիւնիւ սէնին Ֆրէտերիքէ թէպլիմ իթմիշ օլտըղընը օն պէշ պին Ֆրանգ իլէ սըրգաթ օլանան «չէք»տէն, պու օն պէշ պին Ֆրանգ ի-տամ օլանան չախսըն էլինէ կէչմիշ տիր· պու բարա նէ՞ օլտաս, եա պիրիսինէ վերմիշ վէ եախօտ կէօնատրմիշ օլաճագ· վերմիշ իսկ գէրիր իքէն պէ՞, չէյ սէօյլէմիշ, վէ եախօտ կէօնատրմիշ իսէ պիր չէյ եավնը օլաճագ . . . «չէք»ի մէյտանատան գալ-տարրմադտա քիմին նէ՞ մէնֆաաթը օլապիլիր, հագըգաթը հալ պու ճիհէթտէն ա-հիրէ չզգաճագ տրը։

Ժագ.—Պիր իգ թուրթուպ նիհայէթինէ վասլ օլմագ իչէն հէչ օլմազսա իտամ օլանան չախսըն խամինի պիրմէ

բերի իպթիտասընտա 11,871 թանէ-լաթօյա պալիզ օլմուշ տըր։

Գալայ հագգընտա պու գատար մալիւմաթ քեաֆի օլուպ, արթըգ պագրրա նագլը քէլամ իտէլիմ։ Պու մատէն ֆիյաթընտա թախմինէն իբի այտան պէրու սիւթատըն խարիճնտէ օլարագ օյտուգճա պիր թէրագգը միւշահէտէ օլունը յօր։ Սակր մատէնլէր կկալի պու մատէն տախի Լօնտրա բիւյաճարընտա (պիրազ վագթտան պէրու նավլ ֆիյաթընտա վուգուա կէլէն քիւլլի թէրագգը յա վէ աչաղրտա իրկահ իսէճէկկիմիզ էսպապը սաիրէ յէ մէպնի) մատէն ֆիյաթը թէրագգը յախընտան հիսէտար օլմագտա տըր։

Պու քէյֆիյէթ Լօնտրատա եայրնը մէատէն թիճճարընը տէյիլ, իլա էլինէտ մալ մէվճուտ օլանարը տախի նագարը սրագաթընը ճէլզ իթիտիկնտէն, մատէն շիրքէթ-լէրինէն հիսսէ սէնէտտաթը իւղէրինէ տախի մուամէլէ օլընը յօր։ Պիր գաչ հաֆթա մուգատտէմ Աւսթրալիա, Հինտիսթանտա, Շիմալի Ամէրիգանը զարպ ճիհէթինէտ, հաթթա Բէյլիի քէօրֆէլինտէ ինչա օլընմագտա պուլընան տէմիր եօլլարը էտէվաթ վէ ալաթը ինչակիսինէն նագլի իչին պաղմէթէն պիր խայլի սէֆանէ լիւզում կէօրիւմէսինէ մէպնի, սէֆանէն նէտրէթինտէն տալայը նավլ թէղաեիւտ վէ պագրը ֆիյաթը թէրագգը իթմիշ օլարընտան, պատէմա մուամէլաթ վուգուա կէլիպ կէլմէյէճէկնի քէստիր մէք իչին ինթիզար իթմէք լազմ տըր։ Ֆագաթ թէրագգը տէվամ իտէրէք դեկտ։ Զանտէ Լօնտրատա մրգտարը քիւլլի Զիլի պագրրը ֆիրուսթի օլունմիշ օլմասընա նաղարէն, մուամէլաթը թիւճճարիյէնին ըվանը օլարընը շիպահէ իտիլէմէզ։ Դեկտ։ Զանտէ «բէյնն ագյէ» իլէ պագրրը թանէլաթօր 67 ինկ։ լիրան 5 չիլինէ ֆիրուսթ իտիլմիշ օլարընը կէօրէ, ֆիյաթճա պու քիւլլի թէրագգընն՝ պիր գուվէթլի ֆրանսըզ սինտիգաընն մէվճուտ պագրրը քեամիլէն միպայատ իթմէքտէ օլմասընտան իլէրու կէլտիկի, վէ մէգքիւր սինտիգանը պիր աղ վագրթ տահա միպայաաթա տէվամ իտէճէկկի բիվայէթ օլունույօր։ 1886տա էլտէ մէվճուտ օլան պագրը՝ 62,780 թանէլաթօ իքէն, պիր գաչ կիւն էվվէլ Ինկիլթէրա վէ Ֆրանսատա մէվճուտ պագրը անճագ 25,121 թանէլաթօտան իպարէթ իտի։

* *

ՍԱԳԱԹ (1) ԹԻՃԱՐԷԹԻ

Էսկի զէմանլարտան պէրու սրդրը վէ գօյուն վէ սաիրէ միսիլլու պօղազլանան հայվանաթըն իչքէնպէ վէ պաղրրսագլարը ֆափտէտէն արի օլտըգլարը զանը իլէ աթրըմաղտա, վէ էղճիմէք էրզրում վէ Տիյարպէքիր կիպի քիւլլիէթլէ գօյուն պօղազլանան Անատօլու վիլայաթը Շահանէսինէն պաղրլարընտա պու իսրաք քէսրէթլէ վուգուա կէլմէքտէ, վէ վագտա պու սագամլարընն պիր մրգտարը սարֆիյաթը մահալլիյէ իչին իսթիմալ օլանմագտա իտի իսէ տէ, գըսմը աղէմի մահվ օլմագտա իտի։

Զէմանը գատիմտէ պուլունտրը տէրէճէտէն բէք ֆարգը պիր սուբէմտէ թէպէտտիւլ իթմէմիշ օլան պու հալ կէչէն սէնէլէրէ գատար տէվամ իթտիկի հալտէ, ֆափտէսիզ պիր սուբէմտէ մահվ իտիլմէքտէ պուլունան իչպու սագամլար իչին ճալիպը մէնֆաաթ պիր մահալը սարֆ պուլունապիլէճէկնի իհթիմալին չիմտիյէ գատար հիչ պիր քիմսէ տէրխաթը իթմէմիշ իքէն, էրպապը տիգգաթ վէ պասիրէթտէն պիր գաչ զամ՝ իչպու մէսէլէյի ճիտատէն թէտգիգ գարար վէրիպ, անասրլ էրզրում վէ Տիյարպէքիր էհալիսինէն պիր գաչ տէրի թիճճարը՝ պիր պաչ սէնէ էվվէլ էվրօբանըն մէմալիքը միխթէլիֆէսինտէ սէյահաթ վէ էհալիսինէն թապիաթ վէ ատէթլէրի միւթէլիֆ օլան Ֆրանսա վէ Ալէմանիա վէ Աւսթրիա-Մաճառիսթանտա էհալինէն իհթիյաճաթընը թէտգիգ իթմէք մաղսէտիյլէ էէքտիկէրինի միւթէտգրպէն մէմալիքը մէգքիւրէյի զիարէթ իթմիշլէր տիր։

(1) Բէսիլէն գօյուն վէ սարէնէն, իչքէնպէ, ճիյէր, այագ վէ սարէսինէ «սագաթ» տէնիլիր։

Իչպու թէտգիգաթ իւղերինէ թիւճճարանը մէրզումէ՝ Աւսթրիատա ֆուզարա թագրմինն էքոէրիատա զայէթ ուճուզ պիր նէվ ուսուլ սուճուը իլէ կէչինմէքտէ օլտուպնը, վէ մէգքիւր սուճուդլարը մէվկու օլտուգլարը պաղրրսագլարն էէրինէ պիզիմ հայվանաթն պաղրրսագլարընն իսթիմալ օլունապիլէճէկնի միշահէտէ իթմիշլէր, վէ պու սուճուդ ֆէնա օլմաղա պէրապէր ֆուզարա թագրմի ինտինտէ բէք մագպուլ օլարընտան պունատան մրգտարը քիւլլի սարֆ օլընմագտա պուլընարընը միշահէտէ իթմիշլէր տիր։ Իչպու սարֆիյաթը քիւլլիյէ՝ թիւճճարը մէրզումէնին հրրա ու թամանը ճէլզ իտուպ, մէմլէքէթլէրինտէ քէսիլէն հայվանաթ պաղրրսագլարընն իիրաճընտան քիւլլի թէմէթթիւ հուսուլէ կէլէճէկնի պիլիհսապ վիլայէթլէրինէ ավէթլէրինտէ Աւսթրիա-Մաճառիսթանա հէման քիւլլի մըզտար պաղրրսագ սէվգ ու իրսալ իթմիշլէր տիր։ Մէգքիւր պաղրրսագլար՝ աղ միւտէթ դարֆընտա բէք չօգ քեար իլէ ֆիրուսթ իտիլմիշ օլարընտան, պու սուբէթլէ պիտայէթինտէն պէրու քիւլլի եէվմ թէզաիւտ իթմէքտէ պուլընան պիր թիճարէթին էսասը վաղ իտիլմիշ օլտու։

Իչպու իքի վիլայէթ տախիլինտէ սէնէվի քէսիլմէքտէ պուլընան թախմինէն պիր միլեոն գօյունընը պաղրրսագլարը՝ հէր սէնէ էվրօբայա սէվգ օլունույօր։

Պիր գօյունտան հասրլ օլան պաղրրսաղընը գըյմէթի՝ օրթա հիսապլա 30 բարա հիսապ իտիլէճէք օլուբ իսէ, եալընըզ պու եիւզտէն հէր սէնէ մէգքիւր վիլայէթլէրէ 750000 տախիլ օլարը կէօրիւլիր։ Էվվէլքի հալինտէ հիչ պիր ֆափտէսի կէօրիւլմէյէն մէգքիւր պաղրրսագլարընը պու սուբէթլէ ֆիրուսթընտան տալայը Խաղինէի ճէլիլէճէկ հասրլ օլան մէնֆաաթ տախիլը հիսապ տէյիլ տիր։

Ինչպէս զէվամը տարէ տախի թիճճարանը մէրզումէնին էսէրինէ իմթիսալ իտէրլր։

Հագիգաթէն թիւճճարան վէ եախոտ առամարը՝ վագթ վագթ էվրօբայը տօլաշըպ, հայվանաթ վէ մէատին վէ նէպաթաթ մահսուլաթընն էվրօբաճա նէ եօլտա իսթիմալ օլընմագտա օլտըգընա տարը վիլայաթը Շահանէտէ մալիւմաթը լազմ մէվճուտ օլմասընտան տօլայը պիւսպիւթիւն մէթրուբ պիր հալտէ զանան սարը պու տիւրլու մահսուլաթը տախիլիյէ իչին իսրաճ օլընմագ մահալլէր թէհարրի իթմէսէր, ֆափտէտէն խալի օլմայաճաղը շիպահէտէն վարէսիմէ տիր։

* *

ՃԱՐՕՆԻԱ ԹԻՃԱՐԷԹԻ

Ճարօնիատա պուլունան տիւվէլը մուազզամա սէֆիրլէրի իլէ հիւքիւմէթը միշարէլէյնա խարիճիյէ նէզարէթի վէ մէնֆաաթտար օլան հիւքիւմէթլէր պէյնինտէ եէնի պիր թիճարէթ ահնամէսի պուլունան տիւվէլը մուազզամանն մէմուրինը մախսուսէսի թարաֆընտան միզաքէրաթ էբէյիճէ իլէրուլէտիլմիշ, վէ չէրաիթը էսասիյէ հէման հէր թարաֆտան գապուլ օլունմըշ տըր։ Իթթիֆագը էֆքեար հուսուլէ կէլէն պաչըճա նօգթալար պէր վէճհը ալթ տիր։

1.—Թիճարէթ մագսէտիյէ հէր հանկը միլլէթտէն օլաբ իսէ օլսուն հէր քէսին ճարօնիայա կիրէպիվմէսինն ճաիզ օլմասը։

2.—Իչպու միւսաատէնին՝ ահնամէնին իմզա օլունտրը թարիխինտէն իթիսարէն 2 սէնէ սօնրա ճարի օլմաղա պաչլամասը։

3.—Էճնէպիլէրին ճարօնիա տախիլինտէ դավանիյը մահալլիյէյէ թապի օլմասը։

4.—Ահնամէլէր իմզա օլունտրը թարիխտէն իթիսարէն 3 սէնէ զարֆընտա ճարօնիա հիւքիւմէթի՝ էճնէպիլէրին պուլունտրը մահալլէրտէ պիր թագըմ մահքէմէլէր քիչատը թէահհիւտ էղլէմէքտէ իսէ տէ, թիճարէթէ տահմա քիչատէ պուլունան եօգօհամա վէ սարը լիմանլարը տա թիճարէթին դավանիյը մահալլիյէյէ թապի պուլունմասը։

5.—Ճարօնիա հիւքիւմէթի 15 սէնէ հիւքմի ճարի օրմագ իւղրէ թիճարէթ ահնամէլէրի ադտը դապուլ էյլէմէքտէ իսէ տէ, մէմալիքը սաիրէ էմթաասընին իտխալաթի ըսմինի տայիմա թէղիա էյլէմէք հագդընը մուհաֆաղա էյլէմէսի։

* *

ՐՈՒՄԻԱՆԸՆ

ՄՈՒԱՄԷԼԱԹԸ ԹԻՃԱՐԻԷՍԻ

1887 սէնէսի յունվարը իպթիտասընտան օգոստոս Նիհայէթինէ գատար Բուսիա հիւքիւմէթինին խթիհսալ իթիկի կէօմրիւք ըսմի՝ 19,142,450 բուպլիյէ պալիզ օլմուշ, վէ կէչէն սէնէնին միւտտէթը մէգքիւրէ հասրլաթընա նաղարէն, 710,667 բուպլի նօգսան պուլընմըշ տըր։

Իրթիալ օլընան էմլաա

	բ-պլէ
Եէյէճէք	7,735,000
Խամ էշեա	41,033,000
Հայվանաթ	47,000
Իշլէնմիշ էմթաա	11,731,000
Եէքիւն	60,546,000

Կէչէն սէնէ վուգու պուլան խտասլաթըն եէքիւնի 66,131,000 բուպլի։

Իրթօճ օլընան էմլաա։

	բ-պլէ
Եէյէճէք	55,346,000
Խամ էմթաա	43,375,000
Հայվանաթ	1,779,000
Իշլէնմիշ էմթաա	1,629,000
Եէքիւն	102,129,000

1886 սէնէսինին յունվարը իպթիտասընտան օգոստոս Նիհայէթինէ գատար իխրաճ օլընան էմմաանընը գըյմէթի 73,486,000 բուպլիտէն իպարէթ իմիշ։

ՊՈՒԽԱՐ ՖԱՅԹՕՆԸ

Զբրոր մէճմուասընտա օգունմիշ տըր։

Մէվզուը պահսրմըշ օլան պուխար ֆայթօնը՝ 3 թէքէրլէրլի պիր արապա տըր։ Իքի պէօյիւք թէքէրլէյինին գութրը (տրամագիծ) 1,20 վէ էօն թէքէրլէյինին գութրը 0,68 մէթրօ տըր։

Ֆայթօնըն զանաբէսի էօնիւնտէ բէթրօլ իլէ ըսրարլրը պօրուսրզ գօգմաղ վէ թիմմէզ պիր քիչիւք գազանը պուլընրպ, մէգքիւր գազան օլվեճհիլէ թէրթիպ իտիլմիշ տիր քի, կազին եանմասընտան հասրլ օլան հէրարէթտէն գանաբէտ պուլընան՝ ասլա սրդընթը չէքմէզ։

Գանարէնին եանի մինտէրին ալթընտա 10 էօյլէք բէթրօլ այրը պիր խազինէ մէվճուտ օլուպ, մէգքիւր խազինէ տախի միւթէվազիլէն 10 սաաթ հարէքէթ իչին իգթիրա իտէն բէթրօլը հավի պուլընմագտա տրը։

Պունըն պիր աղ կէրիսինտէ 2 ½ սաաթա քեաֆի 24 էօյլէք սուր չամիլ տիկէր պիր խազինէ տահա պուլընրպ, պու սու խազինէսի իքի գըսմ տրը։ Պիր գըսմընտա սօսուգ վէ տիկէր գըսմընտա ֆաղլա պուխարը իլէ միւթէմատի ըսընմագտա պուլընան սրճագ սու մէվճուտ տրը։ Սրճագ սու՝ գազանա վէ մաքինայա սու վերմէք իչին գուլլանըլտըղը կիպի, սօուգ սու տախի պիր գարիյէ վէ եա մէվզիտէ թէսատուֆ իտիլէն հայվանաթըն եանընտան կէչէր իքէն ֆաղլա պուխարըն մէգքիւր հայվանաթը իւրրիւթմէմէսի իչին ագրթմաղա մախսուս տրը։

Ֆայթօնըն հարէքէթինէ գանաբէնին եանընտա պուլընան պիր մուսրդ վաէթա օլուպ, պունըն կէրիսինտէ 40 քիլօկրամ աղրրրըղընտա հարէքէթ մաքինասը մէվճուտ տրը։ Հարէքէթ մաքինասը՝ 6 սանթիմէթրօ գութրընտա 10 տէվրի 2 գահմ իւսթիւվանէ (տիք բիսթօն) տիր։ Պու իւսթիւվանէ տախի՝ իլէրիքի գազանը մաքինա իլէ հալը մուվազէնէթ կէթիրէճէք գատար պէօյիւք թէքէրլէք տինկիլինին կէրիսինէ վաղ իտիլմիշ տիր։ Զիւնքի գազանտա պուլընաճագ սու իլէ պինէն առամըն աղրրրըղը միւթէհավվիւլ օլտըղընտան, պունլար հէման տինկիլ հիզմաընտա պուլընրրլար։ Եալընըզ գազան՝ պինէն առամըն իլէրիսինտէ, վէ էտէվմաթը սաիրէ՝ թօզ վէ եաղմուրտան մասունիյէթ իչիւն պիր սանտըգ տէրունինտէ մահֆուզ պուլունը։

Պու սանտըգն պալասընտա վէ պինէն առամըն էլի ուզանճագ գատար մէսաֆէտէ պիր գաչ մուսլուգ օլուպ, իչպու մուսլուգլար՝ իսթիսվանէլի պօչամմաղ վէ տօլտուրմաղ, սալը վէրիլէն պուխարըն սէտասընը մահվ իմմէք վէ հարէքէթի թահվիլ իթմէք խուսուսաթը իչիւն թէրթիպ օլունմիշլար տըր։ Սօլ էլին ուզանճաղը մէսաֆէտէ պիր իլավէ չարդը վարարը քի, ա-յագ իլէ գօմանտա խոիլէն չարդըն առէմը քիֆայէսինտէ միւսամէլ տիր։ Եինէ սաղ էլին ուզանճաղը մէսաֆէտէ էօն թէքէրլէյի զայէթ արգգաթլա գօմանտա խոիճի պիր խթիգաաթի գազղէսի՝ սաիր գրսվուզ թէքէրլէքլէրինտէ օլարդը կիսվի պիր չամալ տախիլինէ ալընմամըշ իսէ տէ, հարէքէթը տէվրիյէսինի միւքէմմէլէն կիֆա խտէճէք չամալը գլավուզլարըն սատէմէ իլէ հասրլ եէյէտկրլէրի մահզուրաթտան վարէսթէ պուլընմըշ տըր։

Էլհասրլ ֆայթօնա պինէն իքի քիչի օլտուղը հալտէ, պուխարըն միճբասը՝ գօլլարըն ուզունլըղընճա կէէրէք սաղտան սօլա ալընըպ, իքի քիչինին արասընտա պուլունտրրլրը, վէ պինէն պիր քիչի օլտուղը հալտէ անըն սօլ էլի ալթընտա պուլունը։

Բէթրօլ՝ արապա հարէքէթ հալինտէ իքէն պինէն առամըն գօմանտասընա թապի օլարագ դաղանա ագար, վէ սու տախի պու վէճհ իլէ ճէրէյանը հավի օլուպ, գազան՝ Մօրա ֆապրիգասընտա գրմրղը պագրրան զայէթ իհմիմը իսալ օլընարը վէճհէլ, գութրը 40, եիւսէքլիյի 37 սանթիմէթրօ տըր։

Գազանըն ալթընտա 10 սանթիմէթրօ եիւսէքլիք վէ թագրիպէն 30 սանթիմէթրօ կէնիշլիկնտէ վէ ըսրմա պօրուլարը հիզասընտա 18 կէօզլիւ պիր օճագ պուլընը քի, պինէն առամըն խտարէսինէ թապի պիր զապզէնին թահրիքի իլէ օճաղըն ալէվի թէգիտ վէ եա թէնկիլ վէ եախոտ մահվ խտիլէպիլը։ Օճագ 15 սանթիյէտ թութուշըրրլրզպ հէման հարարէթի հասրլ օլրը, վէ 15 տաղիգատա գազան թաղեիդ հասրլ իտիլպ արապա հարէքէթէ հազրը պուլընը։

Արապանըն հիրը հարէքէթինտէ սիւրաթընան վէ եա բիւղկեարտան օճաղը մուհաֆաղա իչիւն մէգքիւր օճաղըն հավա գարուսը՝ ճիհէթը հարէքէթին աքսի թարաֆընա թէրթիպ խտիլմիշ տիր քի, էքսէր տէֆա ճէրէյանը հավա կէօզլէրին իլէրի վէ կէրիսինէ մուղայիր օլարագ ախզ օլընապիլիր։ Պու ֆայթօնա պինէն պիր քիչի օլուբ իսէ, տահատա 16-տան 18 քիլօմէթրօյա գատար վէ իքի քիչի օլուբ իսէ 14տէն 16 քիլօմէթրօյա գատար մէսաֆէ դաթ իտէպիլմէքտէ տիր։

ԶԲՕՍԱՆԲ

Ի-Հ

ՀԱՒԱՔԱԾՈՑ

ԴԱՂԴԻԵՐԷՆ ՀԱՏԸՆՏԻՐ ԱՌԱԿԱՑ

Հանդերձ բառական թարգմանութեամբ եւ ճոխ բացատրութեամբ

Աշխատասիրեաց

Տ. Մ. Մէլէճեան

Իւր գնոյն ածանութեամբն ամեն քահներու մատչելի և դրից յարմարութեամբն ամեն դրպաններու դիւրատար սոյն զբօսալի և հրահանգիչ գրքոյկի կեդրոնատեղին է Զաքմաղ ճըլար եօղուչ Պողաճեան գրատունը, ի դին 50 փարա։

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

Մ. Աճեան

ԼՈՅՍ ԵՒ ՍՏՈՒԵՐՔ

Քերթուածք

Ժպիտ և Աչրատոտ քերթուածք ց հեղինակն, Վահէն Երգիչը Մկրտիչ Էֆէնտի Աճէմեան յօրինած է այլ և այլ բանաստեղծութիւններ աշխարհիկ լեզուաւ և գաղտրիկ ոճով որ կը կազմեն փոքր հատոր մի Լոյս և Ստուերք վերնագրով։

Սոյն գրքոյկը որ ի լոյս տրուած է Պաղատալեան տպարանէն գեղեցիկ տպագրութեամբ և ավելի թղթի վրայ, կը ծախուի ի դին 5 ղրուշ։

ՄԻԻԹԷՖԷՐՐԻԳԱ.

Ախրէն Զինտէ տէհշէթլի սու թուզանլարը վուգու պուլարագ, 12,000 միւրէպպա քիլօմէթրօ արաղլի սու պատրը վէ պինէրճէ նուֆուսըն մաղրուդէն թէլէֆ օլարը՝ Լոնտրա կաղէթարընտա օգունմիշ տըր։

Ինկիլթէրանին Կալ էյալէթինտէ պու քէրրէ տրմուն մատէնլէրի քէշֆ խտիրմիշ տիր։

Բիվայէթէ կէօրէ, պու մատէնլէրտէ 60 գատէմ էնինտէ պիր տամար քէշֆ խտիրմիշ իմիշ։

Սիամպօյատա Ֆամիհտէ Դանունի Սուլթան Սիւլէյման իմարէթինտէ էվվէլքի կիւն պէրմիթատ զերտէ բիլավ բիշիրիլիր սօֆթալարա թէվզի օլընը իքէն, սօֆթալարտան պաղրլարը՝ ատավէթլէրի օլան տիկէր պաղը սօֆթալար իլէ գավկա չըգարըպ, իշ միւտարէպէյի ինթաճ իթմիշ օլմաղա, տէրհալ բօլիալէր եէթիշէրէք մէնը միւտարէպէյէ մուվաֆֆագ օլմուշլար, վէ միւնազարայա սէպպիսէթ վէրէնլէրտէն պիր գաչինը գարաղօխանէյէ կէօթիւրմիշլէր տիր։

Բարա հազրէթլէրինին Ցոբելեանը մունասէպէթիյլէ Աւսթրիա իմբէրաթօր թարաֆընտան թէպրիքնամէ վէ հէտիյէլերի համիլէն Բօմայա կիթմիշ օլան բրէնս Լիխթէնշթէյն իլէ Աւսթրիա—Մաճառիսթան սէֆիրի գոնթ Բաար վէ սէֆարէթ մէմուրիրի՝ կէչէն հաֆթա իւչ ատէտ սալթանաթ արապալարընա բաքիպէն վատիկան սէրայընա աղիմէթլէ, պէօյիւք նէրսիվէնին սահանլըղընտա թէչրիֆաթլէ ումումիյէ նազարը Մօնսէնեէօր Սինիսթրի թարաֆընտան դապուլ օլընարագ պէօյիւք միւսաֆիր սալօնընա կէօթիւրիմիշլէր տիր։ Օրատա բրէնս Լիխթէնշթէյն՝ Աւսթրիա խանէտանը իմբէրաթօրիսինին հէտիյէլերինի վէ իմբէրաթօր իլէ իմբէրաթօրիցա վէ Հապսպուրկխանէտանընին պիզիմիզ ազալարընին թէպրիքնամէլերինի Բաբայա թէսլիմ իթմիշ տիր։ Բաբա հազրէթլէրի՝ թէշէքքիւրաթը ալիմէ պէ.յանընտան սօնրա, խանէտանը իմբէրաթօրի իլէ Աւսթրիանին ընիֆահ ու սատէթի իչիւն իճրաի թէմէննիյաթ էյլէմիշ տիր։

Կիրիտ էհալիսինտէն՝ օլուպ մահպուսէն Բատոս հապսխանէսինտէ պուլընան իքի Իսլամ վէ պիր Ռում՝ պու քէրրէ մազհարը աֆվը հազրէթը Բատիշահի օլարագ, թախլիյէ սէպիլլէրի իչիւն ՃԷզմիրը-Պահրը-Սէֆիտ վիլայէթինէ էմր վէրիլմիշ տիր։

Ռումանիա հիւքիւմէթինին՝ Գրուբ ֆապրիգասընա սրբարը իթմիշ օլտրզը թօբլար՝ 14 վակտա եիւքլէնմիշլի օլարդլարը հալտէ պու քէրրէ Պէրլինտէն Պուգրէշէ կէօնտէրիլմիշ տիր։

Լա Ֆրանս նամ Բարիզ կազէթասընին պէյանընա կէօրէ, Ֆրանսա Մէճլիսը մէպուսանընտա Գօրսիգա ատասը մէպուսը պուլընան Մ. Սուիսինի՝ ժէնէրալ Պուլանժէյէ պիր մէքթուպ եազարագ, քէնտիսինին (Պուլանժէ-նին) մէճլիսը մէգքիւրէ ազա ինթիխապ իտիլմէսի իչիւն քէնտիսինին խսթիֆա խտէճէյինի պէյան իթմիշ օլմաղա, ժէնէրալ Պուլանժէ՝ ճէվապընտա, եազըն պիր զէմանտա մուհաբէպ զուհուր իտէճէյինէ պանաթ հասրլ էյթմիշ օլտուղընտան, օրտուտան այրըլմագ խսթէմէտիկինի վէ «ժէ-նէրալ» իւնվանընը «մէպուս» իւնվանընա թէրճիհ էյլէտիկինի պէյան իթմիշ տիր։

Էվվէլքի բէնճէնպահ կիւնիւ սաաթ 5 բատտէլէրինտէ Իւսկիւտարտա Իճատիյէ թէրէսինտէ պիր պօյաճը տիւքքեանընտան աթէշ զուհուր խտուպ, լաքին էթրաֆտան չաբուգ եէթիշէրէք վէ մահալլի թուլումպալարը տախի վագթընտա վիւրուտ խտէրէք, հարիպ էթրաֆա սիրայէթ իթմէքսիզին մէգքիւր տիւքքեանընը եալընըզ իւսթիւ եանտրը հալտէ պասթըրըլմըշ տըր։

Քէզա եէվմը մէգքիւր կէճէսի սաաթ 8—9 բատտէլէրինտէ Պէյլէրպէյինտէ Սթավրօզ մահալլէսինին իւսթթարաֆընտա Բասիմաղա օսգաղընտա մա թահրիր վէրկի միւսիրի հրթիզի պէյլին քէօշկիւ տախի տէրուենինտէ քիմսէ պուլընմատըը հալտէ մէվճուտ օլան էշեասըյլա պէրապէր քեամիլէն միւհիմէրեդ օլմուշ, վէ ամէշին խարիճսէն իլգա օլունտրը վէ իչինտէն պաղը էշեա սրբրգաթ խուրտիկի՝ վագը օլան նիշանէլէրտէն անլաշըլարագ, իւսկիւտարը մութասարրֆիզը թարաֆընտան թահգիգաթ իճրա խուրտիկի խապէր ալընմըշ տըր։

Թուլնէն ֆէլէնի Մ-էյէոն

Այտըն վիլայէթը ճէլիլէսի տախիլինտէ Իզմիր վէ Վուրլա գազաբը պէյնինտէ Ըլրճա-Տէրէսի գարիյէսինտէ վագը օլուպ կէլիպօլու խանէտանընտան Իպրահիմ Լնվէրի պէյ էօհտէսինէ իհալէ օլընան պիր գրթա սիմի գուրշուն մատէնի ֆերմանը ալխնին մերպութ պիր գրթա սուբէթը մաթպուէսի պի իպարթիհա կազէթանդա տերճ խուրմէք իւզրէ իչպու իրմուխապէր իթա գրընտը։

5 քեանունը էվվէլ 303

ՃԷՐՄԱՆԸ ԱԼԻ ՍՈՒՐԷԹԻ ՏԻՐ

Այտըն վիլայէթի տախիլինտէ Իզմիր վէ Ուրլա գազաբը պէյնինտէ վագը Ըլրճա Տէրէսինտէն Գօճա Գալագ վէ Արապ Օղլու Թամի նամբարը իլէ մասրուֆ օլան արագիտէ պիրթէյարի զահիրէ զգարբլան սիմի գուրշուն մատէնինին 99 սէնէ միւտտէթը իմթիյազլէ իլէ Կէլիպօլու խանէտանընտան Իպրահիմ Էնվէրի պէյէ իհալէսի հագգընտա Օրման վէ Մէատին մէճլիսինտէն գալէմ ալընան մուգավէլէնամէ վէ չարթնամէ իլէ օլ պագատ ուսուրը Նաֆիա գօմիսիօնընան Թանգիմ օլանան մազպաթա՝ էնճիմէնը մախսուսը վիլայէլի ֆիխամընտա գրատթ վէ միւթալաա վէ տէրբիչը թէզքէքիր վէ միւլահազա օլունարագ, մուճիպլինճէ իճրաի իգթիզասը թէնսիպ վէ թասվիպ իլէ թարաֆը էշրէֆը բատիշահանէմէ արզ խուրմիշ օլան սալիֆիզվէր մուգավէլէնամէնին մէվատը միւնտէրճէսինտէ, Այտըն վիլայէթինտէ Իզմիր գազասը իլէ Ուրլա գազասը պէյնինտէ Պանտարը Սիւլէյման աղանին թահթը թասարրուֆընտա պուլընան արագիտէ, սահիպը արագիի մուսմիլէյէին բիզասը իլէ պիթթէյարի զահիրէ չզգարբլմըշ օլան պիր գրթա սիմի գուրշուն մատէնինին իշպու էմրը Ալիչանըմ թարիխինտէն իթիպարէն 99 սէնէ միւտտէթը իմթիյազլէ վէ չէրաիթը մալիմէ իլէ Բուսէլի Պէյլերպէյիկի բայէլիէրինտէն Օսմանի նիշանը զիչանընը իւչինճի բիրթպէսին հայիզ վէ համիլ Իզմիրտէ մուգիմ էմիր իւ իւմէրա իւ քիրամ քէպիր իւ քիպէրաիւֆֆիսամ Եահա Հայաթի բաշա տամէթէ մուալիյէնին թէահհիւտի վէ վիլայէթը միւշարէյէա մէճլիսը իտարէսինին թասդիգ իլէ թէպաակ ատէվէթը Ալիյէմտէն մումիլէյէ էնվէրի պէյէ իհալէ վէ իլգամ օլունմըշ տըր, վէ խարիճամ մախսուսէսինտէ էէօսթէրիտիկի վէճհէկ մատէնը մէգքիւրը հաֆր ու իմալ իչիւն 11,134 սէօնիւմ աթիգ արագի թախսիս օլունմաղա, իչպու արագինին հուտուտը չըմալէն՝ Ինճիրլիք Թէրէսի իլէ ճէհէննէմ Տէրէսի սուլընը Ինճէ սուլը իլէ պիրլէշտիկի մահալտէն պիմիւրը Թիմուր Գարու Թէրէսի պէյնինտէ վագը խաթթը միւնքէսիր, վէ ղարպէն՝ մէգքիւր Թէրէ իլէ Զորչոր տաղը Թէրէսինտէն պիմիւրուր Թէքքէ Տաղը Թէրէսի պէյնինտէ վագը խաթթը միւնքէսիր, վէ ճէնուպէն՝ մէգքիւր Թէրէ իլէ Պէշ Բունար վէ Տաղը Պէյէն Թէրէլէրինտէն պիրմիւրուր Գրըզլ Անթիչ Թէրէսի պէյնինտէ վագը խաթթը միւնքէսիր, վէ շարգէն՝ մէգքիւր Թէրէ իլէ Ինճիրլիք Թէրէսի պէյնինտէ վագը խաթթը միւսթագիմ իլէ մահուուտ տրը։ Վէ իչպու հուտուտ իլէ թահտիտ օլանան արագի տախիլինտէ մէգքիւր սիմի գուրշուն մատէնինտէն մատտա զուհուր խտէճէք օլան սարը ճինս մատէնլէր պու իհալէյէ տախիլ օլմասընընտան, անլէր իչիւն կէրէք սահիպը իմթիյազ վէ կէրէք սարրլերի թարաֆընտան թալէպ վէ խսթիտա վուգու պուլուրը հալտէ, Մէատին նիզամնամէսինին ՅՅինճի մատտէսի հիւքմունէ թաթպիգէն մուամէլէյի միւգթազիյէ իճրա գելընճագ տրը։ Վէ իչպու մատէն իչիւն պէրվէճհը մուհարրէր թախսիս օլանան 11,134 սէօնիւմ աթիգ արագինին պէհէր սէօնիւմիւ իչիւն 5էր բարատան սահիպը իմթիյազ թարաֆընտան ճանիպը միրիյէ Օսմանը ալթունը 100 ղրուշա օլարագ սէնէվի 1391 ղրշ։ 30 բացա ըէսմը մու-

գարրէր իթա գըլընաճագ տը՝, վէ մատէնը մէգիւրը հուտուը իմթիյազիյէսի տախիլինտէ պուլընան արագի եաընը մէգիւրը մատէնին իշլէտիլմէսի իշիւն իթիպարի օլարագ թախսիս օլունտրընտան, Մէատին նիզամնամէսինին 60ընճը մատէսի հիւքմինճէ, սահիպը իմթիյազ թարաքընտան իշլու արապիտ մաղարա վէ գուլու հաքիր օլընան վէ մատէնը մէգիւր իշիւն սաիր սուրմիլի գուլլանըլան մահալլէրին սահաը իրգա վէ իսքեսթի օլունաճաղը միսիլիւ, պէրմինվալը մուհարրէր հաքիր օլընան վէ պիլիճապ գուլլանըլան մահալտէն մատատ եէրլէր հէյէթը գատոմէ իլէ գալըպ, սահիպը իմթիյազը օ մագուէ մահալլէրէ միւտահէլէյէ գաթան հագգը օլամսյաճագ տը՝, վէ մատէնը մէգիւրտէն իսրաճ օլընաճագ սիսի գուրշունտան եիւզտէ պէշ բուսումը նէսպիյէնին ճանիպը միրիյէ իթասը մուգարրէր օլմասը իլէ, բուսումը մէգիւրէ Օրման վէ Մէատին մէճլիսինին բէյ վէ Ֆէնիսիլի իւզէրինէ այնէն վէ եահատ բայիճը վագթա կէօրէ Օսմանը ալթունը 100 ղրշ·ա օլարագ պէտէլէն սահիպը իմթիյազ թարաքընտան թէէտիյէ օլունաճագ վէ այնէն իթասը թագտիրինտէ մէսարիքը նագիյէսի սահիպը իմթիյազա ահտ օլմագ իւզրէ, իպզիր իսկէլէսինտէ մահալլի հիւքմէթի թարաքընտան թային օլունաճագ մէմուրա թէպիմ գըլընաճագ տը՝· վէ իշլու էմրը Ալիշանըմ թարիխինտէն իթիպարէն, մատէնը մէգիւրը պիր սէնէյէ գատար քիւշատ վէ իմանինէ սահիպը իմթիյազ մէճմուր օլուսլ, պու միւատէթ զարքընտա քիւշատ օլունմատը՝ վէ եահատ լայզը իլէ իմանաթա միւպաշէրէթ իսիմէտիկի, վէ պու տա Օրման վէ Մէատին մէճլիսինին գասուլ վէ թատիգ իսէճկի էսպապը միւճալիրէ թահթրընտա օլուլունմատը՝ հալատ, մէգիւր մատէնին իմթիյազը ֆէսխ վէ իպտա օլունաճագ տը՝· վէ մատէնը մէգիւրը թահսիզը բուսումթը՝ Մէատին խարէսինէ այտտ օլուզընտան, պալէատէ մուհարրէր ըսմը մուգարրէրի Օսմանը ալթունը 100 ղրշ·ա օլարագ պէհէր սէնէ մարտ իմթիտասընտա Օրման վէ Մէատին խարէսի վէգնէսինէ իթա վէ թէպիմ գըլընաճագը միսիլիւ, պէտէլէն իմթիյֆա օլունաճագ բուսումը նէսպիյէ տախի Օսմանը ալթունը 100 ղրշ·ա օլարագ խարէի մէգիւրէ վէգնէսինէ իթա վէ մարտ իմթիտասընտա Օրման վէ Մէատին խարէսի վէգնէսինէ իթա վէ թէպիմ գըլընաճագը միսիլիւ, պէտէլէն իմթիյֆա օլունաճագ բուսումը նէսպիյէ տախի հասրլաթը մատէնիյէ, եանի ճէվէրէրին նագլ վէ իմրար վէ եա ֆիրուսթի օլունտրը անտէ իթա վէ թէէտիյէ օլունմատը՝ հալատ էյյամը միթէէխիրէ իշլուն 100ատ 12 հիսսաը իլէ խյաալ իսէն ֆայրզընը տախի սահիպը իմթիյազ այրըճա իթա վէ թէէտիյէսինէ մէճալուր օլաճագ տը՝· վէ վիքր օլունան մատէնին իմայը զըմընտան իմթիյազը հավի թատիր գըլընան իշլու էմրի Ալիշանըմըն իթասընտա պիր տէֆա օլարագ ֆէրման խարճը օլմագ իւզրէ սահիպը իմթիյազ թարաքընտան Օրման վէ Մէատին խարէսի վէգնէսինէ 200 ատտ Օսմանը ալթունը իթա գըլընաճագ տը՝· վէ իմայիթանա միթէֆէրրի քեսքֆէյի խուսուսաթտա Մէատին նիզամնամէսինին ահքեամը միւնտէրիճէսինէ թէպպիյէթ վէ թաթպիգը հարեքէթ էյլէյէճէկին մինիլը, իշլու էմրը Ալիշանըմին գէյլի օլարագ թէէտի օլունան չարթնամէյէ տախի թէէտիմը իլէ միւթատաթ վէ մուտափագաթ էյլէյէճէկինի թէէսսիւտ խէր վէ սահիպը իմթիյազ բաթէնթա նիզամնամէսի մուճիպինճէ գանը պընքի վէ ատրէճէտէ պուլունուր խէ օ սընքրա ահտ օլան բաթէնթա բէսմինի իթասյա մէճալուր տը՝ էյտ մուհարրէր օլարընտան, սալիֆիլզիքը սիսի գուրշուն մատէնինին չէրիմթը մուգարրէրէ վէ 99 սէնէ միւատէթը իմթիյազիյէ իլէ միը մուտիլէյէ էօհտէսինէ իհտէսինէ իրատէ Սէնիյէ Միւիւքեանէմ միթէալիգ վէ չէրէ ֆստուսուր օլմը՝ օլմաղը, հիւքմը ալիսի պալատ սէյտն օլընան մուգամէլէնամէ վէ իշլու էմրը Ալիշանըմա զէյլ օլարագ իթա գըլընան չարթնամէ ահքեամընին թէէմմիի իճրասընա մուալլագ օլմագ իւզրէ Տիվանը Հիւմայունմատան իշլու էմրը ճէվիլ իւլ գաաէրիմ խատար վէ իթա օլընը՝· Թահրիրէն ֆիլ եէվմ իւլ աչիր սին չէհրի ռէճէպ իւլ ֆէյրա լի սէնէ սէլան վէ սէլամէ մատթէն վէ էլֆ·

Ֆի 10 ռէճէպ սէնէ 303
վէ ֆի 3 մարտ սէնէ 302

ՍԱՐՐԱՖԻՅԷ

ԷՎՐՕՊԱ ՖՈՐՍԱՍԸ

Լօնտրա 25 դեկտմ.

Ինգլ. էսհամը Ինկ. Լիր.	101-13/16
Օսմ. էսհամը աչչլարը	13-3/4
» » գարանտը	13-3/4
» » Սէրի Ա	22-1/2
» » » Պ	14-1/4
» » » Ս	13-5/8
Օթման 1871	71-3/4
Օսմանը Պանգասը	10-1/4
Ռուսիա իսթիգրազը	93-1/8
Մը ղրը տուլ. մութթահրատ	73-1/2
» իմթիյազը	98-3/8
Տաղրա Սանկտ Մըսրը	70-
Ռոյալ իսթիգրազը	91-
Մանհատ. էսհամը 1877	-
Գասպիս Բարիզ 3 այ վատէ	25-35

Բարիզ 25 դեկտմ.

Ֆրանս. էսհ. 3 % ֆր.	81-25
» » 4½ %	107-15
Եէնի Օսմ. էսհամը աչչլարը	14-02½
» » գարանտը	14-

Մէ-ղոհաղրթ

Սէրի Պ.	-
» Ս.	13-90
Ռումէլի չըմէնտրֆէրի	35-25
Օսմանը Ըվժիսի էհամը	-
» Պանգասը	5 3-75
Գրէսի Լիոնէ	575-
Դրէսի Ֆոնսիէ	1410-
Լիոն ագսիոնը	1240-
Սիւվէյիշ ագսիոնը	2076-25
Ռուսիա 5 % 1877	101-1/8
Իթալիա էսհամը	96-22½
Մրսրը ֆոնտ. մութթահրատ	375-75
Եունան 5 % 1879	364-37½
Գասպիս 3 այ վատէ	25-35

Վիէննա 23 դեկտմ.

Լօնտրա իւզէրինէ գամպիս	126-85
Ռումէլի չըմէնտրֆէրի	17-20

ԳԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՍԸ

Էսհ. ում. տիւն ագչ. գար.	15-14
» » » էն եիւքսէք	15-15
» » » էն աշաղը	15-14
Պու սապահ աչչըլարը	15-12
Իսթիգրազը տահիլի տիւն գար.	34-25
» » » էն եիւքսէք	35-35
» » » էն աշաղը	35-34
» » » աչչըլարը	34-22
Մրսրը մութթահրատ գար.	-
Պու սապահ աչչըլարը	-
Սէրի Ա.	23-
» Պ.	14-10
» Գ.	15-12
Ռումէլի չըմէնտրֆէրի	36-
Ագչէ փարչի	8-
Ռէյսոր Ղրշ.	-
Հէվալէսիզ »	17-1/2

ՊԱՆԳԱ ԱԳՍԻՕՆԼԱՐԸ

Գրէսի ժէնէրալ	ք.ք. 6-34
Սթամպօլ պանգասը	6-28
Սօսիէթէ ժէնէրալ	4-09
Թրամվայ	3-60

ԱԳՉԵԼԷՐԻՆ ՖԻՑԱԹԸ

Օսմ. լիրասը 100 ղրշ.տան	Ղրշ Բր.	
Գէյազ մէճիտիյէ ֆարգը		115-05
Մէճիտիյէ »		102-
Պէշլիք »		106-
Ալթընըզ »		104-25
Ինգիլիզ լիրասը		110-37
Ֆրանսըզ ալթունը		88-02
Բոլ		20-30
Գրէսիից ալթունը		51-
Գարպսօն գայմէսի		10-38

ԹԱՍՖԻՑԼԻ ՐԵԱՂԸՏԸ

20) լիք քեաղըտ		
50) » »		15-30
100) » »		
500) » »		
1000) » »		15-20
10000) »		

ԻԼԱՆԱԹ

ՊԱՂԸ ՍԷՐԱՍԿԷՐԻ

ճանիպը ալիսկոտէն

Թէլեթին իմալինէ մախսուս եաղ
քիլօ 25,000
պէհէր քիլօսը 10 ղրշ·
Սարը մուչամմա եաղմուրլըգ
ատէտ 1000
պէհէրի 44 ղրուշ·
Պալըգ եաղը
քիլօ 1000
պէհէր քիլօսը 3 ղրշ· 7 բրլ·

Նիզամիյէ էլլիսսէ անպարը իլէ Պէյգօղ տապպաղիսանէսի իչիւն միւպայաա օլունաճագ պէրվէճէը պալէա իւ գալէմ էչեա ֆիրմանը մուսաղդամէէրի իլէ Թալիպի էօհտէսինտէ օլուպ, քեանունը էվվէլը ըսմինին ծն տէօրսունճիւ կիւնինէ գատար պէհէր կիւն միւնագասալարը իճրա օլունարագ, դարարը դաթիսի վէրիլէճէկկինտէն, իմայա վէ ծն պէշինճի կիւնիւ եիւզտէ պէշ թէնդիլինէ թալիպ օլանլարը մագամը Սէրասքերի Լէվազիմանը Ուսմիմիյէ տարբէսինէ կէլէճէյի իլան օլունուր·

9 քեանունը էվվել 303

3—3

Գալաթատա Թօբխանէ ճատտէսինտէ 341 նումէրօլը տիւքքեանտա մուգիմ աչէը Վասիլ վէլէտը Բավլինին իքիտարնա հիւքմ՝ օլընարագ, խուսուսաթը իքիլասկէսինին բուլթ ու թէավիրէսի զրմինտա մահբէմէ միւտավիմէրինտէն Պոտոս էֆէնտի իլէ ասկապը մանթուպ վէքիլի Օննիկ Տավուտեան էֆէնտի ասալէթէն սինտիք թալին գըլընմէշ օլարգլարընտան, մուֆլիսը մէրգում զիմմէթինտէ ալաճաղը օլանլարրն գանունամէի Թիճարէթին 199 վէ 200ինճի մատտէլէրի մուճիպինճէ թահգիգը տուլուն զրմինտա իչիւն 1303 սէնէսի քեանունը էվվէլին 10ընճը բէնճշէնպիհ կիւնինտէն իթիպարէն 20 կիւն զարֆրնտա սէնէտաթընը սինտիքէրէ թէսլիմ իտէրէք, միւտաթթր մէգիւրէ ինգրզասընտան սոնրա 3 կիւն զարֆրնտա ժիւժ գամսէր էֆէնտի հուզուրընտա ալաճագլարընը իսպաթ վէ սէֆթէրը մասասուրնա դայտ իթիտրմէյէրի իչիւնիրինճի մահքէմէի Թիճարէթէ կէլմէյէրի վէ միւտտէթը մէզպուրէ զարֆրնտա իսպաթը վիճուտ իտէմէյէն ալաճաղլար հագգրնտա մուամէէի զանունիյէնին կիֆա գըլընաճաղը իմթիարը յա իսանը քէֆիլիյէթէ իպթիտար օլունուր·

ՀԱՅՏԱՐ ԲԱՇԱ ՇԸՄԷՆՏԸՖԷՐԻ

1887 Ռումի Նոյեմբեր 12էն իթիպարէն

ԱԶԻՄԷԹ

ԹՐԷՆ ՆՕՄ·	2	4	6				
ՍԹԱՍԻՕՆ	Եչեա վէ Յօլճու	Եչեա վէ Յօլճու	Եօլճու				
ՔԼՕԲՐԻՍԷՆ	3 50	7 50	10 55				
Հայտար փաշատան	4 25	8 30	11 30				
Գըզըլ Թօփրաք մի.վ.	4 33	8 38	11 37				2 628
ագր.	4 35	8 40	11 39				
Ֆէն. քեօշկի մի.վ.	4 38	8 43	11 42				3 210
ագր.	4 40	8 45	11 44				
Կէօզ Թէբէ մի.վ.	4 45	8 50	11 49				5 15
ագր.	4 47	8 52	11 51				
Եէրէն Քէօյ մի.վ.	4 50	8 55	11 54				6 —
ագր.	4 53	8 57	11 56				
Պօսթանճը մի.վ.	5 01	9 05	12 03				9 —
ագր.	5 04	9 07	12 07				
Մալթէբէ մի.վ.	5 16	9 19	12 19				14 —
ագր.	5 20	9 21	12 21				
Գարթալ մի.վ.	5 36	9 37	12 36				20 50
ագր.	5 40	9 39	12 38				
Բէյնթիք մի.վ.	5 50	9 49	12 47				24 50
ագր.	5 57	9 56					
Թուզլա մի.վ.	6 20	10 19					34 75
ագր.	6 21	10 23					
Կէյսիրէ մի.վ.	6 45	10 46					44 25
ագր.	6 49	10 49					
Տիլ Իսկէլէսի մի.վ.	7 19	11 19					55 25
ագր.	7 21	11 21					
Թավշանճըլ մի.վ.	7 31	11 31					59 25
ագր.	7 34	11 33					
Հէրէքէ մի.վ.	7 45	11 41					63 75
ագր.	7 48	11 46					
Եարըմճա մի.վ.	8 18	12 15					73 50
ատր.	8 20	12 17					
Թիւթ. Զիգ Թաք մի.վ.	8 35	12 32					79 75
ագր.	8 37	12 34					
ԻԶՄԻՏԷՆ մի.վ.	9 01	12 58					

Գնացքի թիվը 2 նումէրօլը գիշերվան 4 » » 5 » » »